

HANDES AMSORYA

ZEITSCHRIFT FÜR ARMENISCHE PHILOLOGIE

ՔԱՆԴԷՍ ԱՄՍՕՐԵԱՅ

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԹԵՐԹ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻԿՆ

Ալիանան Հ. Ն. Մովսէս Խորենացի եւ Գեորգի Երէց. երկու պատմագիրներու նոյնութեան հարցը	129
Պ. Է. Աւետարանի հայերէն թարգմանութեան սկզբնազօրի հարցը	156
Քատիկեան Դկո. Հ. Ա. Արայ անունը եւ իր ծագումը	164
Աղբաղէան Ն. Սղոս եւ չքացած ծայնաւորներ	181
Պրոֆ. Պր. Վեննէր, Ներոն կայսեր արեւելեան քաղաքականութիւնը (Թրգմ. Հ. Մ. Հասպոզեան)	195
Ալիանան Հ. Ն. Սկեւռայի Աւետարանը 1197 թուականէն Լկովի հայ Արքեպիսկոպոսարանի Գրադարանին մէջ	210
Ալիանան Հ. Ն. Յովհաննէս Յովհաննիսեան †	237
Ամիրտովլաթի Ամասիացոյ Անգիտաց անպէտ (գրախօսած Հ. Գաբրիէլ Ժ. Վ. Մեհեղիշեան)	238
La Roseaie d'arménie (գրախօսած Հ. Ն. Ալիանան)	249
Ամիրտովլաթ կարեւոր յօդուածներու ըզմանդակութեան (Գերմաներէն)	251

INHALT

	Seite
Akinian P. N.: Moses Khorenatzi und Leontius der Priester; die Frage der Identität der beiden Gesellschaftsschreiber	129
P. E.: Die Frage um die Vorlage der armenischen Übersetzung des Evangeliums	156
Matikian Dr. P. A.: Die Entstehung des Namens Aray	164
Aghbalian N.: Verkürzte und verschwundene Vokale	181
Schur Dr. Werner, Die Orientpolitik des Kaisers Nero (Übersetzt von P. M. Hapozian)	195
Akinian P. N.: Das Skevra-Evangelium vom Jahre 1197	210
Akinian P. N.: Johannes Johannissian †	237
Amirdovlat d'Amasie, Inutile aux ignorants ou dictionnaire des substances médicales (Besprochen von P. Gabriel Menewislian)	238
La Roseaie d'Arménie (Besprochen von P. N. Akinian)	249
Resumé der wichtigsten Abhandlungen (Deutsch)	251

ՄԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

ՎԻԵՆՆԱ



Herausgeber, Eigentümer und Verleger:

Mechitharisten-Kongregation in Wien, VII. Mechitharistengasse 4.

Druck der Mechitharisten-Buchdruckerei in Wien, VII. Mechitharistengasse 4.